

ալ շատ անդամ գարու մէջ փոփոխութիւն կ'երեցընէ բասից առևմանը և այն բառն որ սոկեղէն գրականութեան ժամանակ ուրիշ բան կը նշանակէր, հետեւել զարու ց մէջ այն նշանակութիւնը ըստնի ինչպէս վնաս, եղեան, մնանչել, ապարակ բառուերն, և այն ու կիեղէն դարսուց թարգմանից և գրիշ եղեան ու մեղանձել կը գործածեն ինչպէս հիմա կ'ըսենք վնաս չարիք մը հասցընել մէկուն. կում նիւթական վնաս, տոյժ մը՝ զօր կը կրէ մէկը. իսկ ընդհակառակն վնաս կը գործածեն փոխանակ ըսելու եղեան, չարիք, ոճիր. և արարտիկ շատ անդամ մէկը մեղադրել պախարտակնէ; Այս յայտնի տեսնուեցած որ քայլի առամկօրէնն ազդեցութիւն ըրած երեւա ՚ի գիրս բառից առևմանը, սակայն կին նախնեաց գործածութիւնը շատ անդամ աւելի արմատական առումն է բառից, իսկ հետեւեալ

դարուց մէջ ունեցած նշանակութիւնը աւելի ածանցեալ ու բնական փոխանցման եղանք:

Այս ալ խոստովանելի է որ աւելի բնական կը գրուի ներկայ ու կենդանի լիգուով, սակայն գրաւորն ալ մշակուելով ու զարգանալով կրնայ մօտենալ ներկայ գաղափարաց. ասոր համար հարկ չէ դարու մը, զոր օրինակ հինգերորդ կամ թիսկեղէն դարու, մէկ գրիք միայն բացատրութեանցը զմցյելով ստիպել զգրովն որ միտքը ճնէ, բոնազատէ չմտածելու ներկայ ու արդի մերժամանակի բացատրութիւն մը, բայց թէ հինգերորդ գարու գրինանց մէջ այնպիսի բացատրութիւն չի գտնուիր, թէ որ այս է շարագրել լեզու մը, ապա աւելորդ է մատենագրաց կարգ դնելն այն անձինքն կամ գրեանքն որք հինգերորդ գարէն վերջ շարադրուած են.

## ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԽՈՏՐՁՐՈՅ

### Ա.

ԴԻՐՔՆ ՈՒ ԲԵՐՔՆ

Եթէ քաղցը է հայրենասէր անձի մը հայրենեաց ամեն մէկ նշանարն և նշմարը, կը յուսանք չի ձանձրանար հայասէր ընթերցողն ալ ձգելով իր ու շաղրաւթիւնը մինչև ՚ի յետին սահմանս Հայոց, դէպ ՚ի կողմանս արեմտեան հիւսիսոյ, Տայոց գաւառին արեմտեան եղերքներէն ալ անդին: Հօն յիրաւի պիտի շտեսնայ հնաբույզ ու հետազօտ միտքն իր փափագանաց համեմատ հնութեանց յիշատակներ, բայց և ոչ բոլորովին մոտադրութեան անարժան տեղ մը, հանդիպելով շատ մը հետափրբական առարկաներու, որոց ստուգութեան ապացոյցներն մեծաւ մասամբ անցիշտակ ժամանակաց թանձր ամպերու տակէն հազիւ կը նշմարուին:

Այս մեր հրամականաց տեղն է խոտ Պրակ 4.

ուջուր կամ խոտրջուր և կամ աւելի ուղիղ խոտրջուր, գուտ հայաբնակ վիճակն, որ իր անունը առած է միջէն անցնող գետոյն արտաքոյ կարգի ծամածուռ ողորտապոյտ ընթացքէն. թէ և շատ ոմանց խոտուջուր ըսելն ալ անյարմար չէ, իրը թէ այս երկիրն բնութեան ուրիշ շատ բերբերէ զրկուած խոտ ու ջուր միայն ըլլան իր ճոխութիւնքը. բայց իրօք ամենսին յարմարութիւնն մը չկայ. վասն զի հօն եղած խոտն ալ զրեթէ համեմատական է տեղոյն որ և է անարդասաւորութեան, և ոչ թէ արտաքոյ կարգի առատութեամբ, ինչպէս է անուան միւս մասը ջուրն :

Այս վիճակս ինչպէս ըսինք, Տայոց աշխարհին արևմուեան կողմերը կ'ընկնայ, չորս կողմանէ ըրջապատուած բարձրագագաթ ու անտառախիտ լեռներով. արևելքէն ու հիւսիսէն պատած է չարկերուց Սարով ըստ բնկաց կոչման, որ են Պարիսարու լերանց մասեր, ուր քաջութեամբ պատերազմեցաւ Հըմայեակ Մամիկոնեան եղբայր Ա. Վար-

գանայ՝ Պարսից բազմաթիւ գնդերուն հետ, և ինքն ալ ընդունեցաւ այն սարերուն անդնդախոր ձորերուն մէջ իր նահատակոթեան պահկը : Այս լեռանցս ստորոտն կ'ընկնայ նոյնպէս Որջնաղ և լատ արդի կոչման՝ Ոյնաղ գիւղն ալ, յորում մեծն վահան զարկաւ հալածեց նոյն Պարսից բանակը : Արևմտեան կողմանէ կը պատէ զչամաշէն և զլոտորջուր իրարմէ բաժնող Մէծ Սարն, իսկ հարաւային կողմանէ ձորոխ գետը՝ որ անձայն անմոռուչ սահերով կ'անցնի Սպերու լեռանց գօտիներուն ստորոտներէն . որուն հօս այսպէս լուռ մնու սահերուն պատճառն է՝ իր զրից կարդէ դուրս հարթութիւնը, այնպէս որ քովը կեցած նայելու ժամանակ՝ կարծես որ ջուրն աւելի զառի վեր կ'երթայ քան թէ զառ ՚ի վայր : Սակայն տեղացիք այս քնական պատճառով գոհ ըլլալով, գերբնական պատճառ մ'ալ կու տան, ըսելով որ անգամ մը սուրբ անձ մը երբ ջորի հեծած այս գետէն ուղեր է անցնի, ջրին ընթացից ահաւոր ձայնէն ջորին խրտելով՝ ետ գարձեր է, և սկըսեր է գէպ ՚ի հօն եղած մոշի ծառոց խիստանտառներու մէջ փախչիլ . այն ատեն սուրբն նեղանալով անիծեր է որ անկէց վերջը ոչ ձորոխ գետը ձայն ունենայ, ոչ ջորին ծնանի, և ոչ ալ մոշին պտուղ տայ . և ահա այս երեք հրամանն ալ անվիշէպ կը կատարուին : Այս սահմաններէն կրնայ ուրեմն մէկն երեւակայել խոտրջոյ զիւրք . որ ուրիշ բան չէ, բայց եթէ չորս կողմանէ զանազան լեռներ՝ որք իրենց ստորոտով քիչ շատ այլ և այլ ուղղութեամբ լայն ունեղ մշակելի ասպարէշ մը կը ձեւացրնեն ու կը կապուին իրարու հետ նոյն լեռներէն իջած ջրոց հաւաքմամբ, որ է վերջիշեալ ծամածուռ գետն :

Այս սահմանէս որչափ ալ որ մէկը տխուր ու վայրենի երկրի մը դադափար առնու խոտրջոյ վրայ, սակայն երգ անանկ չէ . հօն ալ շատ զուրծալի ու ակնահաճոյ տեսարաններ կան . զի ով չափորմիր արդեղը կենալ

այնպիսի տեղ մը, ուսկից մէկ հայեցուածքով աշքին առջև նկարուած կը տեսնայ երկրագնատիս հասարակածէն գէպ ՚ի հիւսիսային բևեռը երևակաւ յետ 30 կամ 40 աստիճանի տարրեր կիմաներ : Ելլանք ուրեմն մնկով 2 կամ 300 սոնաշափ բարձրութեամբ բլրակի վրայ՝ որ երեւուող կը կոչուի, և անոր գագաթին վրայ եղած մատուռն ալ երեւալայաւ . գէպ ՚ի հարաւային կողմը նայելով, կը տեսնանք միապաղաղու կանաշազարդ տարածուած տեսարան մը, որուն ծայրը կ'երթայ կը լինն . նայ վերցիշեալ Որջնաղ գիւղին եզերքը . և այս տեսարանիս միջնէն կ'անցնի այն ձորոխ գետն ալ, որ շատ անգամ վարսագեղ ծառոց ստուերաց ներքեած կոււելով և երբեմն երբեմն իր արծաթափայլ ողորտները շողացրներով սահի կ'անցնի, որուն չորս կողմի երկիրներն առաջընեն բրինձ, ցորեն, եղիպտացորեն և ամեն տեսակ ընդեղէն, զանազան աղնիւ խաղողներ, գեղձ, ծիրան, թուզ, նուռն, և այլն : Գլուխնիս քիչ մ'արևմտեան կողմը զարձնենք, և ահա կը տեսնանք այն կէտը՝ յօրում խոտրջուր գետը շառաչածայն կու գայ ձորոխին զիւրք կ'ընկնայր : Հիմա թողունք ձորոխը և իր շրջակայքը, նստած տեղերնուս հորիզոնը ամփոփենք՝ այն օճապտոյս գետին ընթացքը բռնելով, և աչքերնիս կամաց կամաց գէպ ՚ի արևմտեան հիւսիսը զարձնենք . և ահա կէս մղոն տեղ գետ չինացած, տեսարանը կերպարանափոխ կ'ըլլայ . այգիներու բազմութիւնը, թուզը, նուռը, ծիրանն և ուրիշ շատ մը չերմասէր բոյսեր դուրս կ'ելլան տեսարանէն, և ասանկ գրեթէ քանի մը մղոն տեղ երկրին զարդն ու շինութիւնը միայն մէկ քանի տեսակ վայրենի ծառեր ու հաստարմատ ընկուղնիներ մնալով, կը հասնինք բռն խոտրջուր վիճակը . ուր թէ և կը սկըսի նորէն բնութեան նոր գեղեցիկ տեսարան մը խուռն կանաշութեամբ ծառոց ու անդաստանաց, սակայն շատ կարճ կը տեսէ այս նոր տեսարանս :

Ամբողջ վիճակն երեք մաս կը բաժ-  
նուի գլխաւորաբար : Թողլով առ այժմ  
դէպ արևելք և արևմուտք բաժնուող  
մասերը՝ ուր յետոյ կը դառնանք, աշ-  
քերնիս ուղղենք դէպ 'ի հիւսիսային  
արևելտին իջած մեծ գետին ակունք-  
ներուն, ուր հորիզոննիս ալ կ'երթայ  
կը լըննայ : Արդ ինչպէս զուրցեցինք՝  
խոտրջուր կը ներկայանայ 'ի սկզբան  
ծառազարդ ու կանաչալից տեսարանով  
մը, սակայն երեք կամ չորս մղոն տեղ  
առաջ չի գնացած՝ պտղատու ու ընտա-  
նի ծառատեսակ տունկերն տեսարանէն  
գուրս կ'ելլեն, և կը մնայ՝ պարզ, բայց  
կարծես տեղի կենդանի կանաչ տեսա-  
րան մը, անզաստանաց ու մարգագետ-  
նոյ փափուկ բուսոց ծածանմամբ,  
կարծես անոնց միջէն օձաձև սողոսկող  
ջուրն ալ նոր փայլունութիւն մը կ'առ-  
նու : Եւ այս գեղեցիկ տեսարանին ալ  
մէկ երկու մղոն երկայնութեան միջոց  
հայելէն վերջը, հարկ կ'ըլլայ կտոր մը  
զլուխնիս վեր վերցնել ասկէ անդին  
դիտելի աեսարաննիս լեռ մ՛ըլլալով : և  
այս այն լեռն է որ Մնծ Սար կը կոչուի,  
և ինչպէս վերը ըսինք, զշամաշէն ա-  
ւանը խոտրջուէ կը բաժնէ : Այս լեռան  
ստորոտները կարդաւ շարուած են  
խումբ խումբ տնակներ, որք իւրաքան-  
չիւր զիւղին ամարանոցներն են առան-  
ձին առանձին անուամբ . ինչպէս արե-  
մտեան կողմանէ սկրսելով Մարկեղինեց,  
կունոց, Չորցոշա, Գարսունց, Պապա-  
նունց, Գայինցեց, Խուճեկանց, Աղր-  
աենց, և այն . և ասոնք ամենը մէկ տեղ  
իրենց շրջակայ կիսամշակ անդաստա-  
նաց գեղեցիկութեամբն ու արևակէզ  
գունաւորեալ տնակներու երեսութովը՝  
նոր փեսնութիւն մը կ'աւելցնեն այն  
բարձրագագաթ լեռներուն, որ կար-  
ծես իրենց ահաւոր քառամայոից մի-  
ջոցով՝ իրարու ձեռքէ բռնած կը հսկեն  
այս գեղեցիկ ամարաստանաց զրայ :

Լեռան արեգդէմ երեսներուն երեք  
մաս բարձրութեամբ ծազկազարդ կա-  
նաչութիւն մը տիրած է, իսկ ծմակ  
երեսներուն՝ տեղ տեղ խումբ խումբ  
մայրի ծառոց անտառակներ ու տեղ

տեղ ալ լերկ ու մերկ պարզ սև հողոյ  
երեսն գլխաւորաբար : Եթոյց կու գայ  
կանաչութիւն մը՝ որ կը ձևանայ կոյտ  
կոյտ երկընցած բոշխ ու խելախխուռ  
կոյուած բոյսերով . ոտն առ ոտն կը  
սկըսի հողց մերկութիւնը, կարմիր  
գոյն մ'առնըրով՝ զոր տեղացիք սևար  
կ'անուաննեն փոխանակ աւշար ըսելու :  
Այս ահաւոր իերանց հսկայն՝ սպիտակ  
ու հաստկեկ վերմակ մը գլուխ քաշեր  
կարծես անշարժ 'ի քուն կայ :

Այս տեղու ուր զանազան լերանց  
կողերը կ'երթան իերարու կը հանգու-  
ցուին, մէջ տեղէն կը բարձրանայ ժայ-  
ռաձոյլ գագաթ մ'ալ, որ Քաջ քար  
կոչի, որպէս թէ քաջաց միայն եւսնելի  
կամ քարերուն միջէն ամենէն քաջը  
իր բարձրութեամբը :

Այս բարձրակատար քարաժայոխս  
ծայրէն, ուր շատ քիչը կցցեր են սիրտ  
ընել ելլարու, պարզ աշքով կը տեսնուին  
որոշակի Սև ծովին ու անոր եղերը : Հի-  
մա, որ աշքերնիս հորիզոննին մէկ ծայ-  
րը գնաց, երկինքը կցցաւ Քաջ քարին  
ծիւնապատ գագաթովը, և միւս ծայրը  
զորոխ գետին եղերը կանաչալից այ-  
գեստաննեայց մէջ մնաց, ուր արեգա-  
կան բարկ ճառագայթից տակ բազմ-  
աղաղակ ճպունք երգեն ու ճայթուին,  
և այգեպանն հազիւ ինք զինքը 5 կամ  
6 ութ խոր հողց տակ կը պահպանէ  
ճառագայթից տոչորմանէ . պտրացնենք,  
գլուխնիս, և ահա ուրիշ աւելի հոգե-  
պարար քան թէ ակնապարար տեսա-  
րան մ'առ նւնիս կը տարածուի : Այս  
տեսարանն է բազմաթիւ հնաշէն մատ-  
րանց արևէն խարկած գիրեթաց ցոլա-  
ցումն, որք զրեթէ ամեն մէկ լեռան  
գագաթան տափարակ տեղը՝ որ բըն-  
կաց բարբառով բամբք լեռանց կը  
կոչուին, խորհրդաւոր կերպազ մը կա-  
ռուցուած են իրարհայեաց, զանա-  
զան սրբոց անուամբք . Ա . Աստուածա-  
ծին, Ա . Յովհաննէս, Ա . Սարգիս, Ա .  
Գէորգ, Ա . Յակովը, և քանի մը հատ ալ  
կենարար Ա . Խաչին . ասոնք ամենն ալ  
իրենց տօնախմբութեան օրը, ըստ ե-  
ղանակաց սեփականնեալ նուէրներ ու-

նին, զոր տեղացիք կը խոստանան ի-  
րենց որ և է ձախորդութեան կամ  
յաջողութեան ատեն :

Ալդ եթէ թողոնք այս մեր նկա-  
րեալ տեսարանին գեղեցկութիւնը դի-  
տելու նպատակը, և սկըսինք բնադին  
հայեցուածք մը տալ, յիրաւի մէկէն  
կ'իմանանք, առանց ուրիշի վկայու-  
թեան, որ յընթացս ժամանակաց մեծ  
փոփոխութիւն կրած է այս երկին  
դիրքը. վասն զի նախ և առաջ աչքեր-  
նուս կը զարնէ զգալի նորութեամբ  
երկին արտաքին տեպն. մեծաւ մա-  
սամբ կառը կառը բաժնուած է աւելի  
կամ քիչ խորափոր ձորակներով, մար-  
գագետին մը մէջտեղէն երկու զատու-  
ած, արտ մը միջէն երկու կարուած, կի-  
սաւեր մասերն անդնդախոր ձորի մ'եր-  
կու կողմէն կարծես մէկզմէկ կ'ուզեն  
գրկելու ձեռքերնին չի հասնիր. անմիտ  
առուակաց պատերմեծամեծ անդունդ  
ներով խափանուած, որով և շատ ան-  
դաստանք՝ որոնք ժամանակաւ ջրարրի  
ըլլալով բարեբեր երկիներն են եղեր,  
հիմա անջրդի խոպանացեալ կը կենան.  
և վերջապէս մէջտեղէն անցնող գետը  
կը տեսնաս որ իր չորս կողմը եղած  
վայրաց մեծամեծ աւերմունքներ տր-  
ւած է, քերելով ու գերելով անոնց ե-  
ղերները. և ասոնք ալ շատ հին չեն  
կընար ըլլալ, ինչպէս աչքով անդամ  
տեմովներն կը պատմեն, որ ասկէց  
30 կամ 40 տարի առաջ այն գետն որ  
հիմա ահաւոր կերպարանք մ'ունի, մա-  
սաւանդ ՚ի գարնայնի, ուրիշ բան չէ  
եղեր՝ բայց եթէ օճապտոյտ առուակ  
մը, այն ալ միզամած դաշտագետնոց  
միջէն աւելի ծածկուելով քան թէ ե-  
րեալով՝ կ'անցնի կ'երթմայ եղեր. մինչ  
դեռ հիմա ընդ հակառակն իր չորս  
կողմը ոչ եթէ սիզաց կամ կանաչու-  
թեանց փունջը, այլ սպիտակ աւա-  
զոց և խոշոր ու այլանդակ քարերու  
կյուտեր կը տարածուին, և ընդհանուր  
երկին ալերաշտով տոշորուած երեսոյթ  
մ'առած է. շատ տեղեր ալ աշքերա-  
կունքն կտրած են, և ՚ի նշան ժամանա-  
կաւ եղած ձիւնափայլ քաղցրահամ

ջրոյ՝ տկար կանաչութեան գոտի մը  
միայն կը նշմարուի ապառաժուու ծմա-  
կաց միջէն : Ուրեմն ուսումնական աշբն  
ինչ պատճառ տալու է այս ամեն նոր  
երեւութից : Եթէ թողոնք վայրկեան  
մը զխոտրծուր և աչքերնիս դարձնենք  
երկրիս զանազան կողմերը և ՚ի մաս-  
նաւորի արևելեան աշխարհաց վրայ,  
ինչպէս Պարսկաստանի ու Սիխագե-  
տաց, և տեսնանք թէ ինչպիսի կլիմայի  
փոփոխութիւն տեղի ունեցած է այն  
տեղուանքը, և թէ ուսումնականք ինչ  
պատճառ կու ատն այս բանիս, նոյն  
պատճառը կրնանք տալ, կարծեմ, նոյն  
իսկ խոտրջրոյ կրած յեղագույնութեա-  
նը : Ալդ երբատայ ու Տիդրիսի եղե-  
րաց դրախտան ման երկիրներն որ այս  
օրուան օրս մեծաւ մասամբ անապա-  
տացեր անմարդաբնակ եղած ու վայ-  
րենացեր են, ինչ պատճառաւ են : —  
Ուսումնականք ոչ միայն այս կողմե-  
րուս, այլ և Եւրոպայի այլ և այլ աշ-  
խարհաց՝ որոնք իրենց աւաշին ար-  
գասաբերութիւնը կորմնցուցեր են,  
փաստերով կ'ապացուցանեն, որ պատ-  
ճառն ոչ այլ ինչ է բայց նոյն տեղեաց  
անտառաց քիչ քիչ վերցուին : Փինտ-  
ունքը ուրեմն խոտրջրոյ վրայ ալ թէ  
արդեօք այսպիսի պատճառ մ'ունե-  
ցեր է : Չո յիրաւի ահա առաջին հայե-  
ցուածքով կը տեսնանք, որ բոլոր այն  
լերանց պառակներն ու կաղերն, այսօր  
մերկ կողոպուտ կ'երկեան ամենայն բաւ-  
սական շինութենէ, ասդիս անդին հին  
ու փիթխարի ծառոց կոճզերը գետնոյ  
տակէն վեր բռնած կը ցուցընեն, որով  
յայտնապէս կը վկացնեն թէ ժամանա-  
կաւ այս տեղերը ոչ միայն մերկ չէին,  
այլ և անտառածքը ու քարերեր էին :  
Աւելի յայտնին զարցենք . շատ տեղեր  
ալ կան որ մինչև հիմա ձուրահալ՝ այս  
ինքն կուպր հանելու տեղ կ'անուանին,  
և ամենքը զիտան որ այս կուպը ուրիշ  
բանէ չեղար, բայց մայրի վայոտէ . ո-  
րով այսպիսի անուն կրող տեղն ալ  
մայրի ծառոց անտառ եղած ըլլալը կը  
ցուցընէ, ուր հիմա բաց ՚ի քանի մը  
անսակաց վլատակներէ ու վերոյիշեալ

տոնկոց կոճղերէն ուրիշ բան չի նշմար բուիր: Կը գտնուին նաև շատ տեղեր չէնքերու աւելակներ, արտերու ձեւեր, գայտերու պարսպով իրարմէ բաժանմուկներ, ուր հիմն ցրառվթեան պատճուաւ ոչ բնակութիւն կ'ըլլուի, ոչ արտերը բայց կը բոււցնեն և ոչ դաշտերը մշակոթեան արժանաւոր խոտ:

Աւերեմն հաստատեէն վերջը թէ այս երկրին կիմային վրայ մեծ փոփոխութիւն մ'եկած է, և թէ այս փոփոխութիւնն անտառաց վերցուեէն է, կը մնայ քննել թէ արդեօք անտառներն ինչ պատճառաւ անհետացեր են: Ասոր ալ որչափ որ ամենաբնականն է մէկ կողմանէ ժողովրդեան որ օրուան վրայ բազմանալը պատճառ համարիլը, որոնք կամաց կամաց կամ նորանոր մշակութեան ասպարէզներ բանալու դիմ, մամբ, կամ իրենց տնտեսութեան պէտքը հոգալու համոր քիչ քիչ անտառները ամփոփեր են, մանաւանդ: Թէ բոլորավին վերցուցած բայց շատ հաւանական է որ ասկէց ալ մեծագոյն զլիսաւոր պատճառ մ'եղած ըլլայ, ինչ պէս որ ոչ այնչափ հին աւանդութիւնն մ'ալ կը վկայէ: որպէս թէ ժամանակաւ քանի որ բոլոր այն լեռներն որ հիմա զուրկ են 'ի բոււցոց և 'ի արնեցոց, անտառներով ծածկուած էին, և անոնց չորս կողմերը ամառուան բնակութեան տեղեր էին, ոչ միայն խոտը ըլլիցոց և շատ մ'անոր շրջակայ տաճկաբնակ վիճակաց, յանկարծ առիւծ մը գտնուեր է և սկըսեր է աեղացոց շատ ֆշասներ հասցընել. անոնք այս ահաւոր գազանին ձեռքէն ազատելու ուրիշ հնարիք չեն գտած, բայց եթէ անտառներուն չորս կողմանէ կրակ տալ, որով առիւծին պատճառաւ երկիրն ալ մեծաւ մասամբ մերկացեր է իր զարդէն ու չորոնէն: Եւ ահա այս պատճութիւնն ամեն անգամ որ երկու հօգի մէկ տեղ կ'անցնին այն լեռան գոզածն գոտիներէն, որ մինչև հիմա ալյանափու կոշուի, կը կըրկնուի ու երեքինուի: Եւ գուցէ այն ժամանակէն սկըսած է երկրին կիմային

փոփոխութիւնն որ կամաց կամաց զգալի եղած է, ինչպէս որ երկրին բերքերէն ալ յայտնապէս կ'երեսայ: Վասն զի շատ տարիներ չեն անցած, յորում իւրաքանչիւր ընտանիք իր պիտոյքը առատապէս կը ճարեր իր երկրէն, որ կը հասցնէր ցորեն, աշուրայ, եղիպատացորեն, և գրեթէ ամեն տեսակ ընդեղէն: սակայն մի և նոյն արտերը հիմա տեղ տեղ շատ քիչ, և տեղ տեղ բընաւ չեն հասցըներ վերոյիշեալ բերքերը: Խսկ պտղոց նկատմամբ՝ որոց գլխաւորը կընայ համարուիլ խաղողն, բուն խոսրվոյ մէջ էական յատկութիւնը՝ որ է քաղցրահամենթիւնը՝ բոլորովին կորուսած, և թթու համ մ'ունի, որով և իրաւամբ 'ի բնակաց ոչ թէ խաղող այլ ժուռ կոշուի: Նշնպէս ուրիշ որ և է պտղոց ալ, ինչ որ կ'երեսայ, ժամանակաւ կորդէ զուրս առատութիւն կայ եղեք, ինչպէս որ շատ անգամ հաւաչելով կը պատմեն հին ծերերը, որպէս թէ իրենց ժամանակին եղած երկրէն բոլորովին տարբեր երկիր մ'է այս օրուան խոտընուր: շատ մը տեսակ պտուղներ բնաջնինց ըլլալէն զատեղածներուն մէջ ոչ համ մնացեր է ոչ հոտ: Այս բանս որչափ ալ ծերոց սովորական գանգատա մը համարուի, որոնք շատ անդամ իրենց կենաց ձմեռուան հետ ամեն բանի ալ ձմեռ հասած կը տեսմանն, սակայն մասամբ մ'իրաւունք ունին: վասն զի պատճանուն նայելով, անոնց մանկութեան ժամանակը, մանկանց ու ծերոց հաւասար սիմելի պրուղը՝ թուղն քաղցրաճաշակ, եթէ ոչ լիովին իրենց այգեստանեաց մէջ, գոնէ կէ կամ մէկ ժամուան ճամբար գէպ 'ի ծորոի գետը մօտենալով, կը գտուի եղեր 'ի Պիւրիսին կոշուած էին պարսպաւեր զիւղին սահմանները: բայց հիմա հօն քանի մը անհամ մթուղի տեսակներ հաղիւ կարելի է գտնալ:

Այս ըսամնէս կը տեսնուի որ կիմայի և հետեարար բնակաց տնտեսութեան մեծ փոփոխութիւնն եղած է, զոր պիտի ցուցընենք ապա:

կը շարունակուի: